

արքութեան տխուր կը շնորհէ Առաջնորդ Արտաւազգ Արքայանի :

Դպրեմանքի 1933-34ի դասընթացքը շարունակուեցաւ նոյն ուսուցչական կազմով : 1934 Յուլիս 1ին վերատեսուէչ Շահէ Արքայան Ամերիկա կը մեկնի յայցելութիւն Երեւանի ու կը վերադառնայ 1934 Հոկտ. 18ին և կը սկսի Դպրեմանքի հինգերորդ տարելը :

ՄԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ԱՂԱ ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼԳՈՆԵԱՆԻ

Ազգային մեծ բարերար և Կաթողիկոսարանի բարեկամ և բարերար աղա Կարապետ Մելգոնեանի մահուան և թաղման և փառահեղ յուզարկւորութեան մասին փափաքեցանք յիշատակութիւն մը թողուլ պատմութեան մէջ, որուն իրաւամբ արժանի է հանգուցեալ բարերարը իր և իր եղբոր աննախընթաց իշխանական նախատուութեամբ, որով ոչ միայն ի Կիպրոս կանգնեց կրթական հոյակապ Հաստատութիւն մը, անոր ապագան նիւթապէս լիւրջի ապահովելով, այլ նաեւ Հայաստանի Համալսարանին տարեկան 3000 անդլ. սակի յատկացուց, Երուսաղէմի վանքին տարեկան 1000 անդլ. սակի, Կ. Պոլսոյ Պատրիարքարանին տարեկան 1000 անդլ. սակի և ի վերջոյ Անթիլիասի Կաթողիկոսարանին, իր աննդազբամէն տարեկան 1000 անդլ. սակի յատկացուց, որ Կաթողիկոսարանիս միակ հաստատուն եկամուտն է, որով Կիպրոս, Երուսաղէմ, Կ. Պոլիս, Երեւան, Անթիլիաս շնորհապարտ են Մելգոնեան բարեգործութեան : Համապատասխան Մելգոնեան հարազատներու քարերարութեան մեծութեան հայ ժողովուրդը, իր Կաթողիկոսներով և պատրիարքով յորդ զգացումներու յայնածաւալ արտայայտութեամբ պանծացուց իրենց յիշատակը :


Աղա Կարապետ Մելգոնեան վախճանեցաւ 1934 Յուլիս 23ին Ազեքսանդրիոյ մէջ և 25ին փառապօր յուզարկւորութիւն մը տեղի ունեցաւ նախադրեալ

թեամբ Երուսաղէմի Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Արքայանի որ ինքնաբերաբար Երուսաղէմէն փութացած էր Ազեքսանդրիա միմիայն աղա Կարապետի յուզարկւորութեան ներկայ գտնուելու և այդու հայ ժողովուրդին զգացումները, գնահատանքը և Երուսաղէմի Պատրիարքութեան յարգանքը արտայայտելու հանդէպ Մելգոնեան բարերարութեան :

Հ. Բ. Ը. Միւլթիւնը, Մելգոնեան բարերարութեան օրինաւոր տէրն ու զործազրոյը, կազմակերպեց շքեղ յուզարկւորութիւն թէ՛ Եգիպտոս և թէ՛ Կիպրոս : Երբ առաջապահական տեսչութեան հետ զիսկը Կիպրոս փոխադրելու ձեւակերպութիւնները լմեցան, հանգուցեալին զագաղը Պուշաֆ շոքենաւով Ազեքսանդրիայէն հասաւ Գամակուսթա, Օգոստոս 16, ԵՂ. երեկոյ և տարուեցաւ Նիկիասի, ուր Ազգ. Գերեզմանատան մատրան մէջ տեղաւորուեցաւ, իսկ թաղման կարգը կատարուեցաւ Օգոստ. 19ին, Կիրակի օր, նախազահութեամբ Մերունազարդ Սահակ Կաթողիկոսի որ արդէն օգափոխութեան համար Ս. Մակարայ վանքը կը գտնուէր և հանդիսապետութեամբ Բարդէն Աթոռակից Կաթողիկոսի, որ Օգոստոս 16ին Պէյրութէն Հաւնապա կը հասնէր, աղա Կարապետի յուզարկւորութեան ներկայ գտնուելու համար :

Առաւօտուն պատարագեց և դամբանական խօսեցաւ Կիպրոսի Առաջնորդ Պետրոս Արքեպս. Սարաճեան, կէսօրէն վերջ յուզարկւորութիւնը կատարուեցաւ, որ առեն Բարդէն Կաթողիկոս դամբանական մը խօսեցաւ ի ներկայութեան խուռն բաղձութեան ամէն ազգէ, Հայ, Անգլիացի, Թիւրք, Յոյն, և Յոյն Արքեպիսկոպոսութեան ներկայացուցիչ հոգեւորականներու, կառավարութեան պաշտօնեաններուն, եւ այլն :

Ապա յուզարկւորութեան թափօրը կազմուեցաւ ղէպի Մելգոնեան Հաստատութիւն, երկու քիլոմէթր հեռաւորութեամբ, վերջապէս մէկ ժամէն թափօրը հասաւ Մելգոնեան Հաստատութիւն և երկու փառաւոր դպրոցներու միջև բա-




Գրիգոր Մելգոնեան

ցուած դերեզմանին մէջ տեղաւորեցին զազաղը ի ներկայութեան երկու Կաթողիկոսներու, որ նոյն իրիկունը վերագարձան Ս. Մսիկարայ Վանքը:

1935 Յունուար 13ին միեւնոյն փառաւոր յուղարկաւորութեամբ աղա Կաթապետ Մելգոնեանի հարազատին Գրիգոր Մելգոնեանի ածիններն Աղեքսանդրիայէն Կիպրոս փոխադրուեցան և մի և նոյն տեղւոյն մէջ երկու եղբայրներ քով քովի հանգստացան իրենց նուիրատրութեամբ կանգնուած ձեռակերտի հովանիին ներքեւ:



1934 Հոկտ. 15ին Դպրեվանքի հինգերորդ տարեշրջանը կը սկսէր, որով կը վերջանար հնգամեայ շրջանը, ուսուցչական կազմը նոյնն է, վերատեսուչը նոյնն է, Շահէ Եպո. Գասպարեան որ 1935 Յունուար 6ին Սահակ Ս. Կաթողիկոսի կոնդակով Արքութեան տնօրոնով կը պատուուի:



Կարապետ Մելգոնեան

1935 Ապրիլ 15ին վեհ. Սահակ Հայրապետ Երուսաղէմ կ'երթայ ուխտով, ուր շքեղ ընդունելութիւն մը կ'ըլլայ նորին Ս. Օծութեան որ բոլոր սուրբ տեղերը շրջելէ, աղօթելէ վերջ զո՛հ սրտով Մայիս 7ին կը վերադառնայ Անթիլիաս:

1935 Մայիս 19, Կիրակի որ հանդիսաւոր պատարագ, պատարագիչն է Դըպրեվանքի վերատեսուչ Շահէ Արքեպո. որ ի ժամ Ս. Պատարագի իր էինգ տարուան աշխատութեան պատուներն պիտի ձեռնադրէր, նախ 17 աշակերտներ կիսասարկաւաղ ձեռնադրեց, յետոյ եօթը կիսասարկաւաղներ, որ որոշում տուած էին կուսակրօնութեան նուիրուիլ, ձեռնադրուեցան Աւաղ-Սարկաւաղ, յետ Ս. Պատարագի Շահէ Արքազան նորընծաները ներկայացուց Ալեքիան Հայրապետին որ օրհնեց զանոնք և խրատական մը խօսեցաւ: Ամէն ոք ուրախ էր, որովհետեւ Կիլիկիոյ ազէտէն ի վեր առաջին սարկաւաղներն էին որ կը ձեռնադրուէին: Հնգամեայ անաղմուկ և անխնջ աշխատութեանց շրջան Ծը բոլորուեցաւ Ան...